


10422

319

1917



591.39
L-44


319

Տ. Աթերոսեան

ԲՈՑԻ ԾՈՎԵՐ

1917.

ԹՕՍՔՆԵՑ



ՀԱՄԱՌՈՏ ԱՄՓՈՓՈՒՄ

ԱՐՏԱՅԱՑՏԻԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐՈՒ

“Բնապատիճն Երգերը,,

ՆԱԽՈՐԴ ՏԵՏՐԱԿԻՍ ՄԱՍԻՆ

ԲՆՈՒԹԵԱՆ ՍԻՐԱԿԱՐՆԵՐՈՒ ՄԻԱԿ ԳԻՐՔԸ

«ԵՐԻՄ · ՀԱՅԱՍՏԱՆ»

Կատարելապէս արդիական՝ և հայերէն հրաշալի
«Երգ Երգոց» մը, «Լիճը» և «Արևը» մասնաւորաբար՝
մէջմէկ աղամանդներ են. քանի մը անգամ կարդացի:

Գ. ՌՃՏՈՒՆԻ

«Բնապաշտին Երգերը»՝ ահա փոքրիկ բանաստեղծական գրութիւն մը՝ որ նորութիւն մը կը ներմուծէ ամերիկահայ բանաստեղծութեան մէջ: Իմաստասիրական՝ ընկերային հարցեր զորս հեղինակը իր սիրատչոր սրտին հետ խառնած երաժշտութեան նման կ'երգէ մեզ, պահ մը մոռնալ կուտան մեզի մեր նիւթական կեանքը՝ ու կը տանին մեզ բնութեան վսեմ խորանին առջե:

ԲՆՈՒԹԵԱՆ ԵՐԳԻՑՆ Է ան:

Իր բառերը լեզու կ'առնեն երբ Պարսիկ քուրմի մը պէս բոցավառ լուսոյ աղբիւրին՝ արևին կ'ուղղէ իր խօսքերը, պահ մը մոռցած սէրը աղջկան:

Իր տողերը կը սահին ինչպէս առուակը վճիտ ու
հեշտատուր, և նկարչի վրձինի մը նման բնական ե-
րեսիթները կը պատկերացնէ :

Պատկերներ կան՝ որոնք լոկ բառերու հիւսուածք-
ներ ըլլալէ աւելի՝ իմաստասիրական խոր իրողու-
թիւններ կը պարունակեն իրենց մէջ։ Ամէն մէկ
տողը խոր իմաստ մը ունի իր մէջ պարփակուած,
սրտին հետ խօսելով հանդերձ մտքին կոչ կ'ընեն :

«Բնապաշտին Երգերը» ծայրէ իծայր մաքուր բա-
նաստեղծութիւն մը կը պարունակեն, բանաստեղծու-
թիւն մը որ մեզ կ'օրօրէ անուշ Երգով մը։ Գրքին վեր-
ջին տողերը որոնք սաղմուներու պէս կը սպրդին՝ ա-
ղօթքի նման ջերմեռանդ՝ պահ մը մեզ ընկերային մեծ
հարցի մը առջեւ կը տանին, դէպի բնական պարզ
կեանքը, զորս ջերմ կերպով ջատագովեցին անմահն
Ռուսո և Շառլ Վակնէր։

Մ . Պ . ԵՐԻԾԱՍԱՐԴ


(Առաջին)

S. ԼԵՒՈՆԵԱՆ

ԲՈՅՏ ՄՈՎԵՐ

1917

ԹԱՎԱՐԱՆ



ԵԶ ՄԸ "ԱՐԵՒԻ ԵՐԳԵՐ" ԵՍ

Ո ի լ Ս Ա Խ ի ն ծ ի ն գ ի ն ն ե ր շ ն չ ո ղ ,
վ ա ղ ու ա յ ս ե ր ու ն դ ի ն ե ր գ ը գ ր է դ ու ն՝
ե ր գ ը ա ր ե ւ ի ն՝ գ լ ւ լ ու ն ու չ ն շ ո ղ ,
դ ի ն ի ի ն ե ր գ ը՝ ո ր ե ր գ ն է չ ա յ ու ն :

Գ ի շ ե ր ի ն մ է ջ է ն լ ո յ ս ը ե ր գ է դ ու ն ,
վ ա ն զ ի լ ո յ ս ը մ ի շ տ մ թ ո ւ թ ե ա ն է մ օ տ ,
Շ ո ւ տ ո վ կ ը ծ ն ի փ ա ռ ք ե ր ո վ ա ն հ ո ւ ն ,
լ յ ա ւ ա ր ի ն ծ ո ց է ն՝ ո ս կ ի ա ռ ա ւ ո տ :

Ի ն չ պ է ս չ է կ ա ր ե ւ ն ծ ո ց է ն գ ի շ ե ր ու ա ն՝
Պ ի տ ի գ ա ն ա ն ո ն ք՝ պ ի տ ի բ ա զ մ ա ն ա ն ,
Ց ե ղ ի ն ա ր ե ւ ն ե ր ն՝ զ ա ւ ա կ ն ե ր ն վ ա ղ ու ա ն ,
Ո ւ ա ն ո ն ք ի ր ա ր պ ի տ ի հ ա ս կ ը ն ա ն :

— Ո ւ Տ ե ս ա յ ա ր դ է ն զ ա ւ ա կ ն ե ր ն ց ե ղ ի ն՝
Ո ր գ ե ռ չ ե ն փ թ թ ա ծ՝ կ ս պ ա ս ե ն ս ա կ ա յ ն՝
Ս ո ւ ր բ ա զ ա տ ու թ ե ա ն մ ո ւ ե գ ի ն փ ո ղ ի ն՝
Դ ա լ ա ր՝ վ ա ր դ ա գ ե ղ , ո ւ ա զ ն ւ ա կ ա ն :

Մ ա ղ ի կ՝ հ ո գ ի ո վ՝ մ ա ր մ ն ո վ ո ւ մ ի տ ք ո վ ,
Պ ի տ ի գ ա ն վ ա ղ ը ո ւ փ թ թ ի ն ն ո ր է ն ,
Մ ե ր հ ո ղ ի ն վ ր ա յ՝ ո ւ մ ե ր ջ ո ւ ր ի ն ք ո վ ,
Ա ր ե ւ ո վ լ ե ց ո ւ ն՝ ո ւ գ ի ն ո վ ս է ր է ն :

Ո ւ ո ղ բ ը պ ի տ ի վ ա ր ո ւ ի խ ա պ ա ռ ,
Ի ն չ պ է ս ո ղ ը չ ո ւ ն է ր հ ի ն չ ա յ ն հ ե թ ա ն ո ս ,
Ո ր ո ւ ն հ ո գ ի ն ք ա ջ՝ ս ի ր ա տ ա ն է ր ս ի ր ա վ ա ռ .—
Ա ղ ի կ՝ գ ի ն ի ն բ ա ժ ա կ ն դ ու ն բ ե ր հ ո ս :



61941-Մ.Դ.

739-14



ԱՐԱՆԴԱԿԱՆ ԻՄ ՕՃԱԽԸ

Ես ՊԱՏՄՈՒԿԱՆ Օճախ մ'ունիմ պապենական,
Ինծի ձգուած հին դարերու աւանդն է ան.
Իսկզբանէ վատ էր բախտը այդ օճախին,
Իմ պապերը հազար անդամ զայն չէնցուցին,
Բայց փլաւ ան՝ ու միշտ փլաւ քանդուելով,
Մինչեւ՝ ծեր հայրո՝ որ ժառանգն էր պապերուս հին՝
Վերաշինեց, ու մեռաւ իր օճախին քով։

Զարին աչքն միշտ այդ օճախին ծուխը հոկեց,
Ու բռնակալն իր ձեռքն անկէ ետ չի քաշեց,
Անցեալ բոլոր դարերուն մէջ՝ պարբերաբար՝
Բարբարոսին սուրն կախուեցաւ անոր գլխուն,
Բայց իմ պապերս իրենց սուրն ալ չը դրին վար.
Իմ հայրերս ալ՝ սարսափելի յամառ մարդիկ՝
Կեցան՝ ինկան իրենց շինած տանը քովիկ։

Այդ օճախը ժառանգութիւն թողուեցաւ ինձ՝
Թէ դարերէն՝ թէ պապերէս իրեւ կտակ,
Նախահայրերս անոր քովիկ կը ննջէին՝
Հնամենի և ալեփառ ծառերու տակ,
Ծառերն՝ արմատ ձգած անոնց կուրծքին վրայ՝
Իրենց չուքը նուիրական ընծայելով։—
Ու ես կեցայ իմ հայրերուս օճախին քով։

Եւ բնութեան դրախտն հոս էր հրաշակերտ,
Մայր բնութիւն իր կոթողներն հոս կը տնկէր,

Եւ բնութեան ծաւի աչքեր, կապոյտ լիճեր,
Երազային՝ արծաթագեղ՝ վտակ՝ վտակ,
Մեր դաշտին մէջ կը ժապէին՝ կ'օրօրուէին,
Բարձրադիտակ անտառներէ յօնքերու տակ,
Հոս էր աղբիւրն, հոս էր վարդը, հոս էր թուչունն,
Հոս էր Մասիսն, հոս էր ներովթն, հոս էր մեր տունն՝
Հո՛ս դալարիք, հոս եղեմեան գեփիւռներ գով։—
Ու ես կեցայ իմ հայրենի օճախին քով։

Բայց Զար աչքը հեռուներէն դիտած էր մեզ,
Ու մութին մէջ Դաւն իր մանգաղն կը հեսանէր,
Նախանձն՝ թոյնի մէջ կը թաթխէր իր դանակներն,
Եւ Ցանկութիւնն՝ անասնական մոլուցքէն խենթ՝
Իր շիլ աչքերն խաւարին մէջ կը կրակէր։
Եւ խուժաններ, արիւնախանձ բարբարոսներ,
Շղթայազերծ բնազդներով անասնական՝
Գիշեր մ'յանկարծ թաթառի պէս մեր վրայ իջան՝
Աւերելով՝ թալանելով, ու ջարդելով, —
Ես արիւնուած՝ բայց գեռ կեցայ օճախիս քով։

Կանուխ զարթած՝ դարնան ոսկի առաւօտներ,
Ես երգելով՝ մեղուի պէս աշխատեցայ,
Իմ բնավայրս և օճախը չէնցնելու,
Զաւակի պէս յառաջ եկան տնկած որթերս,
Ու ծառները դալարացան հարսներու պէս,
Հօտը կրկին արօտներուն մէջ փռուեցաւ,
Քաղցրիկ գառներս՝ ծաղիկներուն մէջ հոլանի։
Զաւակներուն հետ խայտացին տանըս դուռը,
Ջուրերուն քով իրարու հետ համբուրուելով։—
Ու ես կեցայ վերաշինած օճախիս քով։

Եւ մագլցող դալար որթը ողկոյզներով՝
Վար կը թափէր իմ խրճիթիս դրան վրայ՝
Ծովակոյսին ցողաթաթաւ վարսերուն պէս.

Եւ հոն նստած՝ զով ժամերուն երեկոյեան՝
Խաղաղ խղճով կը դիտէի աս ամէնն՝ ես,
Յափշտակուած մերթ երկինքի գոյներէն վառ,
Մերթ հայրերուս ստուերներէն համագրաւուած,
Մերթ՝ ջուրերէն անրջային՝ և լեռներէն մերթ վեհափառ,
Մերթ մակաղեալ հօտս դիտելով՝ և փա՛ռք տալով...
Ու ես կեցայ իմ խաղաղիկ խրձիթիս քով:

Մեր օճախին բախտը սակայն սե է եղեր,
Ես իմ օրով տասը անդամ շինեցի զայն,
Եւ տասն անդամ բարբարոսներն քայքայեցին,
Անոնց ձեռքերն քայքայելէն մերթ յոդնեցան,
Բայց իմիններս գործեցին միշտ ցերեկն անդուլ:
Եւ գիշերներն՝ իմ մեռելներն հողին տալով.—
Ու ես կեցայ միշտ իմ պաշտած օճախիս քով:

Երէկ դարձեալ սե խուժանը ինկաւ մեր վրայ,
Եւ մեր Սիհուն ներկուեցաւ մեր արիւնէն,
Քանդուած է՝ մոխիր դարձած օճախս հիմա,
Սրտցաւ մարդիկ ինծի կըսուն. — եկու դաղթէ,
Աս երկիրը քեզի դժոխք դարձաւ արդէն,—
Ա՛հ, լուռ եմ ես, աչքերս դարձած են ցաւի ծով,
Բայց ... կը կենամ իմ օճախիս մոխիրին քով:

Իմ պապերուս հին օճախը չ'եմ լքեր ես,
Ես կը կենամ ու կը շինեմ տունըս դարձեալ,
Եւ աս խուժանն նօթի պիտի սատկի մէկ օր,
Ես ալ թէկ ուժապառ եմ և ալկոր՝
Բայց տղաքներ ունիմ հեռուն՝ դալար՝ աղուոր,
Դեռ չի մեռած՝ ոհ, կոչ կ'ընեմ համբոյրներով՝
Որ դան՝ կենան իրենց պապուն օճախին քով:



(10)



ԱՆՑԻՐ, ԱՆՑԻՐ ՕՏԱՐԱԿԱՆ

ԾՈ 8 Ն ամփոփած ջուրերն լեղի,
Ծովը, խորունկ ու ամեհի,
Խորքը թէկ դժոխաքներ վառ՝
Լուռ է դարձեալ՝ ու վեհափառ:

Ինքն իր սուրին ինկած ասպետ—
Զգեցէք զիս իմ ցաւին հետ,
Մեծ է մարդը թէ վէրքն է փոս—
Անցի՛ր, ճամբորդ, մի՛ նայիր հոս:

ԶԷ՛, չեմ խնդրեր դարման ցաւիս,
Օտարներէն ո՞վ հասկցաւ զիս,
Մեծ է վէրքը — աշխարհքն է բոզ —
Անցի՛րը ճամբորդ, մի՛ նայիր հոս:

Ջրվէժներ կան որ չեն հոսիր,
Լեզուներ կան որ չեն խօսիր,
Վէրքեր կան որ բերան չունին,
Անցի՛ր ճամբորդ, ա՛մար քու գինին:

Գոռոռւմներ կան որ ձայն չունին,
Ու լռութունն՝ գերմարդկային
Ձայնի ջրվէժ մ'է բարբարոս —
Անցի՛ր ճամբորդ, մի՛ լսեր հոս,

Մեծ է սիրտն հոս, անդնդային,
Ուր լռութիւնն գերմարդկային՝

(11)

Կը շղթայէ ցաւն ովկէանոս —
Անցի՛ր, ճամբորդ, մի՛ կենար հոս :

Անցի՛ր, աշխարհն անցաւ քովէս,
Անցիր դուն ալ միշտ անոնց պէս,
Ու իմ վրաս դեռ աստղե՛ր կան —
Գընա՛, անցի՛ր, օտարական :

Հոդիիս ցաւն ծով մէ լեղի,
Թէկ խորունկ ու կատաղի .
Զէ՛, չի ընկճիր ասպետն սակայն,
Անցի՛ր, անցի՛ր, օտարական :



ՅՈՒԵՏՏԵՍԵՍԸ

Օ, ՄԻ ՀՍԵՐ, Մ'ըսեր ինծի աշխարհքն համայն
Արդարութեան հիմքին վրայ է կառուցուած
Թէ՛ իտէալ կայ օրէնքներուն մէջ բնութեան,
Չարն չիշխեր հոն՝ բարին տիրող է եւ Աստուած :

Մ'ըսեր ինծի՝ աս կեանքն երգ մ'է հոգեհմայ ,
Ես կը տեսնեմ կեանքը կեանքի վրայ կապրի , —
Տզրուկներու պէս ամէնքն ալ — ու մէկն կիյնայ՝
Եւ միւսը անոր արեան մէջ կը յափրի :

Կոի՛ւ մը կայ, կայ գոյութեան անողորմ մարտ,
Շատերն կիյնան — յարմարագոյնն կը վերապրի ,
Եւ ո՞վ է ան, — ան տզրուկն է որ կը յափրի :
Բռնաւորը, տարրէն՝ բոյսէն և մինչեւ մարդ :

(12)

Կոի՛ւ մը կայ, ընդհանրական անողորմ մարտ,
Ուր տկարը զօրաւորին որսն է միայն ,
Դարձեալ յարմարն կը վերապրի —և ո՞վ է ան .—
Ամբարիչտը՝ բոյսէն՝ որդէն՝ և մինչեւ մարդ :

Յարմարագոյնն՝ լաւագոյնը չէ անպայման ,
Այլ՝ բացառիկն՝ անիրաւըն անզուգական ,
Որ կսպաննէ՝ կամ կը զրկէ միշտ իր նմանն՝
Պահելու սոսկ իր գոյութիւնն Փիզիքական :

Ու փարատել է զբաղումն ամէնքին ալ ,
Հոն մէկը կայ՝ որ կսպասէ միշտ քու գէշին ,
Մինչ դուն անդին՝ մէկ ուրիշը կուլ կ'ուզես տալ ,
Յաջողութիւնն կործանման մէջն է ուրիշին :

Մ'ըսեր ինծի իրաւունք կայ հոս արդարին ,
Արարչութեան մէջ իրաւունքն բռնի ուժ է ,
Եւ Աստուած ինք բռնակալ մ'է կ'օգնէ Զարին ,
Ու արդարը որ տկար է միշտ կը տուժէ :

Եւ ո՞վ է ան, ո'րքան արդար , ըսէք անվախ ,
Որ Դրախտով զինք պաշտողներն կը կաշառէ ,
Եւ Դժոխքով կ'սպառնայ միշտ մտքին անկախ ,
Ու տկարին ցաւին հանդէպ խուլ ու լուռ է :

Եւ ցա՛ւ կայ հոս աշխարհի մէջ, ծովե՛ր ցաւի ,
Հառաշներ՝ որ քարին ականջն կրնան ծակել ,
Որոնցմէ Դեւն աարսընելով կը սահմուկի ,
Ի՞նչպէս Աստուած իր ականջներն կրնայ փակել :

Եւ ցա՛ւ կայ հոս՝ աշխարհի մէջ, ծովե՛ր ցաւի ,
Անդունդի պէս փորուած սիրտ կայ՝ ուր միշտ կ'եփի
Թշուառութեան մեծ դժոխք մը թոյներով լի ,
Եւ արցունք կայ որ գուրս չի գար —ներս կը թափի :

(18)(

Եւ ցաւ կայ հոս՝ աշխարհի մէջ, ծովե՛ր ցաւի,
Եւ հայուն ցաւն՝ ահ, հայուն ցաւն է ովկիանոս,
Թէ կայ մէկը անհունութեան մէջ՝ յիրաւի,
Ան ալ ուրեմն՝ անդութ մըն է՝ ու բարբարոս:

Ա՛հ, մի՛ ըսեր այսուհետեւ՝ աշխարհքն համայն՝
Արդարութեան հիմքին վրայ է կառուցուած,
Թէ՝ իտէալ կայ օրէնքներուն մէջ բնութեան,
Թէ Աստուած կայ՝ արդար՝ վեհանձն և մեծ Աստուած:

* *

Ու աս մարդիկ ինծի կ'ըսեն՝ յոռետես ես,—
Ճշմարիտ է, ուրիշ խօսքով՝ ինծի՝ տուին՝
Աչք ունենալ—դժբաղդութիւն—ու տեսնել ձեզ.—
Բարեկամնե՛ր, ճեփճերմակ է գոյնը դեին:



ԵՍ ՔԱԼԵՑԻ

ԵՍ ՔԱԼԵՑԻ կեանքի բոլոր ճամբաներէն՝
Եւ ճանչցայ ամէն ճեւի մարդ ու աստուած,
Ե՛ւ—քալեցի՛ Պուտտայի պէս արտասուելով,
Ու քալեցի տէրվիշի պէս թափառայած:

Ես բազմութեան հանդիպեցայ ամէն անկիւն,
Եւ մարդերու հետ խօսեցայ ճամբան իվեր,
Բայց ամբոխին մէջէն անցայ չի նկատուած,
Ինչպէս մէկը որ կը յածի անապատներ:

Քալեցի ես գերիներու ամբոխին հետ—
Աբարածներ, որ ծանօթ են մարդ անունով,

(14)(

Բայց ոչ կորով, ոչ զգացում կայ իրենց քով,—
Եւ քալեցի՝ իրենց ցաւն ես ողբերգելով:

Հանդիպեցայ տէրերուն՝ ու բռնաւորին,—
Արարածներ՝ որ ծանօթ են մարդ անունով—
Տեսայ զիրենք մերկութեան մէջ գազանային,
Եւ քալեցի՝ մարդն ու կեանքն անիծելով:

Հոս մէկը կար որ տէր մըն էր՝ բայց իր հաճոյքն՝
Խոզի մը պէս աղբերուն մէջ կ'որոնէր՝ վար,
Եւ ուրիշ մը՝ անոր ծառայ՝ բայց սնափառ,
Որ իր վիզին շղթաներովն կը պարծենար:

Աստուածներու տաճարները այցելեցի,
Սեղաններուն վրայ տեսայ զոհ և արիւն,
Հոն ոճրագործն իր փրկութիւնն կը սակարկէր՝
Իր աստուծոյն հետ՝ կեանքի գնովն անմեղներուն:

Ու ամէն ազգ, ու ամէն խումբ ու ամէն ցեղ,
Իր ճաշակին ու ճեւերուն համաձայն ճիշդ՝
Աստուած մ'ունէր՝ որուն առջեւ ծունկի կուգար՝
Իր կիրքերուն գսհացումը խնդրելով միշտ:

Հոն տեղ Բագինն՝ ու Մեհեանը՝ ու Կոատունն,
Եւ գիշախանձ աստուածները՝ ու զոհերը արիւնահոս,
Հոն Մզկիթը, Եկեղեցին, ու Սինակօկն,
Եւ Եհովան ոճրահռչակ, ու Ալլահը Լիրը՝ բարբարոս:

Արդարութեան և Օրէնքին տունը մտայ,
Եւ իտէալին տաճարները այցելեցի,
Օրէնքն տեսայ որ Լլկուած բոզ մըն էր հիմայ՝
Եւ իտէալը՝ որ դարձած էր խնդիր հացի:

Հին աւազակն դատաւորի դահն էր բազմած,
Մամոնայի թեք կշիռքը իր ճեռքն կրկին,

(15)(

Եւ խուժան մը արդարութիւն կը հայցէր հոն,
Զեռքեր պարզած իրաւաբաշխ այդ կշիռքին :

Տեսայ Սուտը ձշմարտութեան լաթերն հագած,
Ու ձշմարիտն՝ անկիւնն կեցոծ խարանակիր,
Սուտ հերոսին արձանը կար՝ ինք չմեռած,
Հերոսն ինկաւ—ոչ քար մը կար և ոչ ալ գիր :

Ու որպէսդի լըման ըլլայ մարդուն աւերն՝
Պատմութիւնը—այդ մեծ սուտը—դեռ կը գրուէր,
Հսկայական և տեւական այդ սուտը լիրը՝
Որ սերունդին միտքն էր պղծած դարերէ վեր :

Պատմութիւնը Սուտին Տան մէջ դեռ կը գրուէր,
Դեռ կը գրուէր—ինչպէս եղաւ մինչեւ հիմայ—
Մեծցնելով մարդանման արարածներ,
Դեռ կը գրուէ՞ր—սեւցնելով մարդիկն անմահ :

Ու գացի ես, ու գացի ես, ու գացի՛ ես,
Ուրուականի պէս յածելով աշխարհքն հանուր,
Ու գացի ես, ու գացի ես՝ մարդկութեան մէջ՝
ձշմարտութիւն, երջանկութիւն վնասուելով զուր :

Տեսայ մանուկն օրրանին մէջ անօդնական,
Տեսայ պարմանն՝ երբ իր աշքերն կը վառէին,
Ծե՛րը տեսայ՝ վրան հակած գերեզմանին—
Մարդը նոյնն էր, —ու ամէնքն ալ թշուառ էին :

Մարդը նոյնն էր, մեծ ըլլար կամ փոքր ըլլար ան,
Նոյնն էր մարդը, հեռուն՝ օտար, կամ մեզ մօտ հոս,
Գիտուն՝ տգէտ, աղքատ՝ հարուստ անզանազան,
Մարդը նոյնն էր, թշուառ էր ան՝ ու բարբարոս :

Նոյնն էր մարդը՝ կռապաշտ կամ հայ, հրէայ, յոյն,
Մարդը նոյնն էր, ինչ գարու մէջ որ ապրէր ան,

Նոյն թշուառը՝ նոյն բարբարոսն, ու վատը նոյն,
Միշտ անփոփոխ, երէկ, այսօր, և յաւիտեան :

—Ու ես դարձայ մենաւորի ճամբաներուն,
Ու քալեցի տէրվիշի պէս թափառայած,
Կեանքի անվերջ անապատը չափչփելով,
Ուր դեռ կ'երթամ—անիծելով Մարդն ու Աստուած :



ՏԵՐՎԻՃ Մ'ԵՄ Կ'ԱՆՑՆԻՄ ԱՍ ԿԵԱՆՔԻՍ ՄԵԶԵՆ

ԲԱ.88 ԻՆՔԸ Կ'ԵՐԹԱՅ, գոյ է իր բերանն—
Անոնք կը խօսին ձախէն ու աջէն—
Կարծես անտառի մէջէն քալէր ան,
Տէրվիշը կ'անցնի ամբոխին մէջէն :

Եւ ինչո՞ւ նայի—չի նայիր երէկք—
Կոյրերն կը նային, խուլերն կ'ականջեն,
Նոյնն է մարդն այսօր ինչ որ էր երէկ—
Անցած է տէրվիշն սիրտերու մէջէն :

Նոյնն է մարդն այսօր ինչ որ էր երէկ.
Զնջեցէք անունս իր գիրքին էջէն—
Քալելով մինակ գիշեր ու ցերեկ՝
Տէրվիշ մ'եմ՝ կ'անցնիմ աս կեանքիս մէջէն :





ԱՆԻՇԽԱՆԸ

ՎԱԼԵՅԻ ԵՍ կեանքի բոլոր ճամբաներէն,
Ու քալեցի մարդոց մէջէն, քալեցի՛ ես,—
Ու կը քալեմ, կը քալեմ դեռ ի զուր նորէն՝
Ո'վ ճշմարիտ աղատութիւն, փնտռելով քեզ :

Ինծի ինկաւ աս կեանքիս մէջ՝ թափառայած
Տէրվիշի պէս շրջիլ՝ շրջիլ ամէն անկիւն,
Ու ճանչընալ ան որ մարդ է, մարդ անիծուած,
Իջնել իր սիրտն՝ իջնել խորերն հոգւոյն :

Գըտայ ես զայն միշտ բոնակալ ու բարբարոս,
Երէկ՝ այսօր իր էութեան մէջ անփոփոխ,
Իջնէր Դժողովն, Երկինքն ելլէր՝ կամ մնար հոս—
Մարդը նոյնն էր անապատին մէջն ալ անկոխ :

Ժամանակը, դերերն, ձեւերն կը փոխուէին,
Բայց գերութիւն դեռ չէր փոխուէր աղատութեան,
Որպէս նէ նոր մարդը տեսայ որ մարդն էր հին,
Նոր դերին մէջ սոսկ իր անունն փոխած էր ան :

Քալեցի ես կեանքի բոլոր ճամբաներէն,
Ու քալեցի մարդոց մէջէն, քալեցի՛ ես,—
Ու կը քալեմ, կը քալեմ դեռ ի զուր նորէն՝
Ո'վ ճշմարիտ աղատութիւն, փնտռելով քեզ :

Փորձեցի ես ե՛ւ հոսանքներ, ե՛ւ անհատներ,
Անոնք որոնք տիրող կարգէն դժոկէ էին,
Ու քալեցինք ըմբոստութեան ճամբան ի վեր。
Սակայն ճամբան՝ անունն փոխած ճամբան էր հին :

Միացայ ես Ուխտեալներու կարաւանին,
Եւ քալեցի արիւններու հովիտներէն,
Բայց երբ հասանք աղատութեան հանգրուանին՝
Բոնութիւնը մեր իսկ մէջէն հոն էր նորէն :

Մե՛նք ըմբոստներս՝ և դժոկներ գաղան մարդէն—
Անուղղելի մարդն էինք հին, մարդ արարած—
Մե՛նք ալ մեր մէջ բոնակալներ դարձանք արդէն,
Ու ամէն անձ իշխել կ'ուղէր—ինքն աղատ՝ բայց :

Աղատութիւնն մինչեւ աս տեղ սուտ խօսք մըն էր,
Զըկար, չըկա՛ր մեզ փրկութեան վայր ապահով,
Հին բոնակալն փոխած էինք—նորը հոն էր—
Նորը միայն մկրտուած էր կեղծ անունով :

Ու դիմեցի ես մենութեան, հեռուն, հեռո՛ւն,
Ու կանգ առի անապատին մէջն առանձինն,—
Ազա՛տ էի—բայց՝ կար իմ «Ես»ն ու կար իմ «Դու»ն,
Բոնակալը հոն էր դարձեալ մէջն իմ անձին :

Փորձի ես իմ անձէն ալ փախչիլ հեռուն,
Ի զուր գացի, ու գացի ես, գացի՛ անվերջ,—
Երկուք էինք ։ դարձեալ չկար աղատութիւն,
Մարդը հո՛ն էր—բոնակալը իմ անձին մէջ :

—Ո'վ դու անբաւ ու անսահման անեզրութիւն,
Եւ ծովերու ամայութիւն, և դո՛ւն՝ իրի՛ս,
Էսէք ինձի՛ ո՞ւր գտնեմ ես աղատութիւն,
Տիեզերքէն մեծ ու դժոկէ իմ հոգիս :





ՀԻՒԼԵՆ ԵՒ ԱՆՀՈՒՆԸ

Վեր, վեր ելայ՝ սանդուխներէն դէպի վեր,
Կարծելով որ պիտի հասնիմ քէնիթին—
Օ՛ինչ յոխորտ է մարդկային խեղճ հոգին—
Որքան ելայ անդունդին մէջ երկինքին՝
Զենիթն ալ հետս միշտ բարձրանալ կը թուէր,
Սնդունդ ինքը քայլեր կ'առնէր ահագին.—
Հոն զգացի որ կ'իջնէի վար կրկին:

Կը կարծէի՝ սահմանին մէջ գիտութեան՝
Տէրն եմ արդէն գաղտնիքներուն բնութեան,
Եւ գրկած եմ հորիզոններ, ոլորտներ,—
Ի՛նչ խեղճ է միտքն այս հողեղէն էակին—
Ոլորտն՝ յանկարծ ծաւալեցաւ դէպի վեր,
Հորիզոնն ինք՝ քայլեր առաւ ահագին—
Ու իջայ վար, ես իջայ վար, վա՞ր կրկին:



ՉԱՐՆ ՈՒ ԲԱՐԻՆ

ՉԱՐՆ ՈՒ ԲԱՐԻՆ կը կռուին,
Եւ Զարը միշտ կը յաղթէ,
Բարին սակայն հոն է միշտ,
Զարը կ'երթայ՝ կը գաղթէ:

Դէմքերն՝ ձեւերն կը փոխուին,
Վերջ մը չունի մարտն՝ սակայն,
Զարը ներկայ է նորէն,
Եւ կը կանգնի յաղթական:

Յաւերժական կառուցումն՝
Կ'արտայայտուի ձեւերով,
Բայց գործն արդէն չաւարտած՝
Քանդումն՝ կեցած է իր քով:

Բայց՝ կառուցումն ինքն իր մէջ
Քանդում մըն է տեւական,
Եւ քանդումով կ'սկսի՝
Կառուցումը ձեւական:

Մէկ կողմն կեանքն է, միւսը Մահն,
Եւ կռիւը կը տեւէ,
Ու մահէն ալ նո՞ր ծնունդ—
Դադար չկայ ո և է:

Անպարտելի մարտիկներ,
Անլուծելի առեղծուած,—
Զարին ետեւ Դեւը կայ,
Եւ բարիին՝ Աստուած.

Խուլ չէ^o արդեօք տիեզերքն,
Եւ ի՞նչ է չարն, կամ բարին,
Անուններ սոսկ՝ զորս ծնաւ
Քմահաճոյքն մարդկային:

Բայց կը սիրէ մարդն այդպէս,
Մէկը չար է, միւսն բարի,
Բարին ան է անպայման՝
Ինչ որ իրեն յարմարի:

Բարին թէեւ տապալի՝
Ներկայիս մէջ, կ'ըսէ ան,
Դարձեալ իրն է պանծալի
Ցաղթութիւնը վերջնական :

—Թող որ կռուին տակաւին՝
Զարն ու Բարին յաւիտեան,
Թէ՝ սուտ մը չէ՝ կեանքն ինքնին,
Միտքս յուղող հարցն է միայն :



Ամենա Սէր էիր՝ ցաւ դարձար վերջ դուն,
Առաջ կաթիլ մը՝ ծով եղար ահեղ,
Կը թափիս՝ կ'երթաս հոգիէս անհուն,
Ինչպէս ցաւերու անհատնում հեղեղ :

Առաջ կաթիլ մը՝ ծով եղար ահեղ,
Առաջ սէր էիր՝ ցաւ դարձար, հոգիս,
Հոգիս մէջէն իբր հուր ու հեղեղ՝
Կ'անցնիս յաւիտեան մաշելով դուն զիս :

Երէկ՝ տեսայ քեզ, քու կուրծքըդ կաթէ,
Երէկ գինովցայ մազերուդ փունջէն,
Այսօր՝ այդ յուշքը սուր մ'է երկաթէ՝
Կը կտրէ՝ կ'անցնի իմ սրտիս մէջէն :

Բայց նոյնն է այսօր ինչ որ էր երէկ,
Ամբողջն ալ երազ՝ աչքերուդ նման—
Թող զիս չը սիրողն չը սիրէ երբէք,
Տէրվիլ մ'եմ կ'անցնիմ՝ կ'երթամ իմ ճամբան :

(22)(



Աղջիկն էր ան նահապետին ազնւական,
Որ Սողոմը եւ իր դուստրերն զեռ չէր տեսած,
Մայր բնութեան կողին վրայ՝ օր մը Աստուած՝
Մտրկութեան՝ ու քաղաքն դէմ բարբարու,
Հմբոստութեան դրօշի պէս բարձրացուց զան
Իսէր անոնց՝ որ մարրութիւն կը պաշտեն հոս:

ԱՐԵՒԻ ԴՈՒՍՏՐ ՀԱՅՈՒՔԻ

Երեսդ սրեի մ'է սոկի,
Եւ ձեւերդ են հոյակապ,
Աղջընակ մ'ես հայազդի՝
Քաղցրիկ էակ՝ հուր հոգի :

Օ՛, մընացորդ հարազատ,
Աստուածային հայելի՝
Հովուերդական դարերու,
Հին՝ փառաւոր անցեալի :

Դուն չի գիտցար քաղաքն դեռ,
Լանջքին վրայ բլուրին՝
Հղձանքի պէս բարձրացաւ՝
Հասակդ՝ թուփին քովն ի վեր :

Գառներու հետ՝ ուլերու՝
Դալարեաց մէջ պառկեցար,
Օրբեցին քեզ մայր ձորեր՝
Գլգիլներով ջուրերու :

Բնութեան գիրկը անմարդի՝
Արշալոյսի ցողին տակ՝

(23)(

Մաղիկներու բոյրն առիր,
Եւ թարմութիւնն մարմանդի :

Եւ լեցուեցաւ իւղ վարդի՝
Կանթեղներուն մէջ ծոցիդ,
Անմահութիւն խմեցիր՝
Վձիտ առուէն արծաթի :

Կայծ, բո՞ց առին աչուըներդ՝
Արեգակին հուրերէն,
Եւ հագագդ ալ սուրբ զիլեր՝
Քաղցրակարկաջ ջուրերէն :

Ու դուն կ'երգես հոգեւին՝
Այդ ձորերուն ափերէն,
Ոսկի փառքը արեւին,
Փառքը՝ լիճին լուսեղէն :

Արեւի դուստր հայուհի,
Հին՝ որբացեալ աս ցեղին՝
Անահիտն է որ մէջէդ
Դարձեալ մեղի կը նայի :

Արեւ, արեւ կայ՝ և հին
Երջանիկ օրն՝ սրտիդ մէջ,
Սափորն ես դուն քու ցեղին,
Հոգիիդ մէջն է գինին :

Երգէ՝ հոգիս, երգդ անհուն,
Բանաստեղծն ալ գլուխներդ՝
Գինիի տեղ թող խմէ
Նաւասարդի աս առառուն :



ԱՐԱՐԱՏԻ ՎԱՐԴԱՎԱՐ

ԼԵՑՈՒՐ ԳԻՆԻՆ

Եթո՞ր գաւաթն արծաթէ,
Ո՞վ ձերմակ կին, ո՞վ փէրի,
Երկինքն ահա կը կարմրի,
Լեցո՞ւր գինին, այգն մօտ է :

Ու լոյսն արդէն կը ցաթէ
Սեւ աչքերուդ ատ անուշ,
Ե՛լ, հոգիս, ել, ժամն ուշ,
Հո՞ս բեր գաւաթն արծաթէ :

Բեր մազերուդ փունջն ալ հոս,
Մօ՞տ բեր ձեռքիս՝ բոցի պէս,
Այսօր դարձեալ դուն ու ես՝
Ապրինք հին օրն հեթանոս :

Արեւն ելա՛ւ, գաւա՛թն առ,
Մէկ օր արդէն կ'ապրինք հոս,
Կեանքը ծաղը մ՞է բարբարոս,
Լեցո՞ւր գինին հոգեվառ :

* *

Իմ սիրտս ոսկի բաժակ մըն է թանկագին,
Ու բաժակին մէջ գինի կայ հրավառ,
Ան գինին է անմահութեան՝ ու կեանքին.
Եկո՞ւր, հոգիս, եկուր անկէ ումպ մը առ :

Բալասանի աղբիւր մըն է իմ հոգին,
Արշալոյսի կայլակներուն պէս պայծառ,

Ու դեղն է ան որով ցաւերդ կ'ամոքին .
Եկուր , տղա՛յ , եկուր անկէ ումալ մը առ :

—Սրտիս խունկերն ծաղիկներէն ես առի՝
Որ կը ծխան այս աչքերէս՝ քեզ բուրվառ ,
Եւ կրա՛կ կայ՝ միշտ կուրծքիս տակ կը վառի .
Եկուր , հոգիս , եկուր անկէ կայծ մը առ :

Պաշտամունքի տաճար մըն է իմ հոգին ,
Ուր բոցե՛ր կան , ատրուշան մը մշտավառ ,
Եւ քուրմ մը հոն ծունը դրած է իր կուռքին .
Եկուր աղջիկ , եկուր անկէ կայծ մը առ :




ԱՅ, ՍԵՒ ԱՉՔԵՐԴ

Երդ առուակ մ'է որ սրտիս մէջ կը հոսի՝
Գլգիլներով՝ մըմունջներով դիւթական ,
Ա՛հ , աչքերը , աւաղաններ երազի ,
Գիշերները խենթեցուցին զիս սակայն :

Գիշերները իմ աչքերը գոց թէեւ՝
Դուն կը գլգլաս , դեռ կը հոսիս սրտէս ներս ,
Հոգւոյս մէջն է քու հմայող աչքը սեւ՝
Քուն թէ արթուն —ինչպէ՞ս գոցեմ դռնակներս :

Պաշէ աղեղն , քաշէ՛ աղեղն մազերուդ՝
Հիւսքին վրայ սրտիս մաշած թելերուն ,
Պաշէ աղեղդ երազներուս մէջ կապոյտ .
Քուն թէ արթուն՝ հոն՝ հոգիսս մէջն ես դուն :

Պաշէ աղեղդ վրան սրտիս թելերուն՝
Գիշերի մէջ հծծիւններով դիւթական ,



Եւ հոսէ հոն առուակին պէս ոլորուն ,
Ա՛հ , սեւ աչքերդ խենթեցուցին զիս՝ սակայն :



Ահա արդէն արքեցայ ես անմահութեան հուր զինիէն ,
Նորէն այսօր կայծակնավառ ոսկի բաժակն շուրթիս ղիպաւ .
Ու նորէն բոց կ'ելլէ ինձմէ , նորէն աղօթք , նորէն խունկեր—
Ալէլուիա՛ մեր աստուծոյն,— եւ ա՛հ , իմ սէ՛րս , վառ աչքերուղ
ալէլուիա՛ :

ԲԵՐ ԳԻՆԻՆ ՀՈՍ

(ԱՐԵՒԻ ԵՐԳԵՐ)

Բեր գինին ՀՈՍ , մազերդ ալ բեր՝ ով քաղցր էակ ,
Բե՛ր գինին մօտ՝ զեփիւռի պէս մազերդ ալ մօտ ,
Մէկ օր ունինք ապրելու աս արեւին տակ ,
Ու հոս է ան՝ ու մենք ալ հոս՝ այս առաւօտ .
Բեր գինին հոս՝ մազերդ ալ բեր ձեռքերուս մօտ :

Բուռ մը արեւ պատուհանէն ինկաւ արդէն՝
Բաժակին սուրբ՝ ու մազերուդ մէջ ծիածան ,
Ու շեղը մ'ալ բոց կտրեց անցաւ հոգւոյս մէջէն .
Բեր գաւաթն հո՛ս , և բեր խօսուն մազերդ ջութակ ,
Մէկ օր մ'ունինք ապրելու հոս՝ արեւին տակ :

Ճամբորդ մըն եմ , իրիկուան դէմ կ'անցնիմ , հուրիս ,
Հուրին ու հանձարն կ'ապրին արդէն մէկ օր միայն ,
Վաղուան արեւն օթեւանը չի գտներ զիս .
Բեր գինին հոս՝ մազերդ ալ հոս ձեռքերուս տակ ,
Երգեմ վերջին կարապի երգս՝ սարսուռ համակ :

(27)

10422

Բեր բաժակն հոս , արծաթ բաժակն , ովք քաղցր էակ ,
Բե՛ր բաժակն հոս , գինի կուզէ այսօր հոգիս ,
Մէկ օր միայն կ'ապրինք արդէն արեւին տակ ,
Աղջիկ , բաժակն , սրտիդ բաժակն կայծ ու կրակ՝
Բեր , ու ծոցիդ գինիներովն արբեցուր դիս :


Բեր բաժակն հոս , ու բեր աչքերդ , ովք քաղցր էակ ,
Բաժակիս մէջ լեցուր աչքիդ գինին անուշ ,
Ու տուր ինծի որ քամեմ զայն մինչեւ յատակ ,
Այս արեւէն պիտի զատուինք կանուխ կամ ուշ ,
Ու այս կեանքը ծաղը մ'է արդէն արեւին տակ :


Ես երկնային գինին կ'ուզեմ վերջին ժամուն ,
Լեցուր աչքերդ գաւաթին մէջ փայլակնավառ ,
Ու յօնքերուդ կամար աղեղն տուր ինծի դուն՝
Քաշեմ սրտիս սիրատոչոր թելերուն վառ .
Բեր գինին հոս , բեր գինին հոս , գինին հիմակ ,
Կարճ է կեանքը արդէն աս սուտ արեւին տակ :

—Ով սուրբ պարսիկ , վերջ չի տուի՞ր պատարագին ,
Ես իմ սաղմոսն վերջացուցի սիրադայլայլ ,
Արեւն արդէն հոգեվարք է աչքերուս մէջ ,
Ու գացին ան ճամբորդները անծանօթին՝
Որ կը փնտռեն յաւերժական արեւն անշէջ .
Ե՛լ սուրբ պարսիկ , ովք քաղցր ընկեր , երթանք մենք ալ :

2013







319

Haverhill Public Library.

This book, unless marked "Seven day book," may be kept four weeks, and, if non-fiction, may be renewed once for four weeks. If it is fiction, or on the reserve list, it may not be renewed. It may not be transferred.

If this book is kept overtime, a fine of two cents a day will be charged. If sent for by messenger, the fine and twenty cents additional will be charged.

Borrowers finding this book mutilated or defaced will please report it.

Photomount
Pamphlet
Binder
Gaylord Bros.
Makers
Syracuse, N. Y.
PAT. JAN 21, 1908

319 Levonian
Seas of flames
(Poetry)

